

կարմիր հովանոցեակին տակ, գահէն իջած՝
զպրոցական հրահանգներն ալ վարձատ-
րելու, աչքերը ուղղած դաշտին վրայ,
զգուանքով, դէպ ի պատանի մարդկու-
թիւնը, դէպ ի իր երկրի սպազան ...

ԽՍՐ.



ԹԻԲԱՏ-ՍՄԲԱՏԻ ՎՐԱՅ

Գետրոս Ա. վերնագրած յօդուածին մէջ, (տես
Բաժմաճեպի Ոսկորդ թիւը էջ 255) ուր ամուշա-
դրութեամբ Արեան Ս. Յովհաննէսն ու Աթեան իբր
տարրեր քաղաքներ մշամակած էի, Թիբատ ամօի
ժամամակի մասիմ տարրեր տեղեկութիւմ տուած
էի քամ իմչ որ կը ծանուցամէ Ալիշամ, որ՝ (Սի-
սուամ էջ 942) կը գրէ. « Ի թողուլ զայն (զՊոռի-
կոս) Հայոց ի Վիպրացիս, յամի 1367 Մմբատ ոմմ
(Tibat գրեալ) խնդրէր ի Գետրոսէ թագաւորէ
Վիպրացոց զտեսլութիւմ Վոռիկոսի, վասն շա-
հու բաժիցիմ որ համարէր ամի ամի երեք կամ
չորս հազար տուկատ » .

Արջ Ալիշամ յամի 1367 դնելով՝ յորում Գետ-
րոս Ա. պատերազմ կը մղեր Վոռիկոսի ու թուր-
քաց դէմ, կը համարի որ թիբատ այս թագաւո-
րիմ ատեն ասպարէզ ելած է. ջնմք գիտեր թէ
Ալիշամ ի՞նչ աղբիւրէ ատած է այս տեղեկութիւ-
մը. բայց Վոռիկոսի մքացատամ շահը « ամի ամի
երեք կամ չորս հազար տուկատ » դնելով կը
ցուցնէ որ Մաշէրասն եղած է Օսան իր աղբիւրը՝
բայց « Կուրապէ » կոչումէ մը, որ զիմք մոլորցու-
ցիր է. ուրիշ կերպով ամկարելի էր սխալիլ՝ քա-
մի որ Մաշէրաս, ինչպէս որ Աղեքսամոյր Գէղատ
զայմ բառ առ բառ իր երկիմ մէջը կը կոչէ, (տես
Վիպրիս, 174-88) շատ յայտնի զայմ թ. Գետրոսի
ատեն ասպարէզ ելած կը ցուցնէ ու անոր ամ-
բողջ պատմութիւնը կ'ընէ, որում ոչ մէկ կէտ
Ա. Գետրոսի ատեն կ'իջնայ, Նոյմ իսկ թուակա-
մը զոր կը դնէ Ալիշամ « յամի 1367 Մմբատ
ոմմ ... » պէտք է սրբագրել 1376, որ թիբատի
կախուելու բում տարիմ է. Տպագրութեամ կամ
ամուշադրութեամ սխալ մը, որ առիթ համդեր-
ծեալ էր ըլլալ այս լուսաբանութեանց .

Հ. Ն. ԱՆՊԵՐՅԱՆ

ՄԱՅՐԵՆԻ ԼԵՂՈՒԻ ԳԵՂԵՑԿՈՒԹԻՒՆՆԵՐԸ

Ի՞նչ արժէք ունի մայրենի լեզուն
սիրելը, երբ մարդս զայն չի ուսումնա-
սիրեր. այս բաւական չէ. երբ մէկը զայն
չուսումնասիրեր՝ հետեւաբար քիչ ու գէշ
կերպով գիտէ զայն՝ գրեթէ ինչպէս օտար
լեզու մ'ըլլար, կրնայ զանիկա սիրել. և
հարկ կ'այ ցուցնել թէ ոչ միայն սիրոյ այլ
մեր շահուն հարկէն ստիպեալ պէտք ենք
զայն ուսումնասիրել. Մտածէ քիչ մը, ի-
տալիոյ ո՞ր կողմն ալ ծնած ըլլաս, երբ
գրիչը ձեռքդ առնուս բու մտածումներդ և
զգացումներդ գաւառաբարբառով պիտի
չբացատրես, այլ մաքուր լեզուով. Նոյնը
պիտի ընես նաև կենդանի ձայնով. Հա-
զար անգամ, հազար անգամ գրած և խօ-
սած ժամանակ իտալական լեզուով պիտի
բացատրես և ըստ կարիւլուոյն ազդու կեր-
պով բու փափաքներդ և կարօտութիւններդ.
պիտի խօսիս շահերուդ վրայ, ուրիշի
սիրտն ու կամքը պիտի շարժես, առիթ
պիտի ունենաս պատմելու, փաստարանե-
լու, աղաչելու, զքեզ արդարացնելու, զքեզ
պաշտպանելու. և եթէ լեզուն լաւ չգիտ-
նաս՝ միշտ քեզի համար վիշտ և ամօթ
պիտի ըլլայ որ ըսելիքդ ուզածիդ պէս չես
կրնար ըսել, և կ'ուզես գործածել գործիք
մը որ ձեռքերուդ չի յարմարել և ամե-
նախորունկ, ամենէն գեղեցիկ զգացումնե-
րուդ, մտածումներուդ և լաւագոյն պատ-
ճառասանութեանցդ մէկ մասը պիտի կոր-
սուի ուրիշներու համար՝ պակասաւոր,
կոշտ, մթին և տկար բացատրութեանց
տեղիք տալով. Յաճախ լսերես թէ շա-
տեր աշխարհիս մէջ իրենց ճամբայ չեն
կրնար բանալ, վասն զի գաղափարին
հաղորդելու ձիրքէն զուրկ են. այս բանս
նշմարիտ է ոչ միայն անոնց համար որ ի
քնէ զուրկ են մարտասանութիւնէ, այլ նաև
այն շատերուն համար որոնք իրենց գա-
ւառաբարբառը խօսած ժամանակ ճարտա-
սան են, բայց երբ հասարակաց լեզուն

կը խօսին միշտ տարտամ են , անորոշ , անվստահ իրենց իրենց վրայ , միշտ կապուռած վախով և գէջ խօսելու գիտակցութեամբ . ջանի անգամ կենաց մէջ մեծ ֆնաս մը կամ մեծ օգուտ մը յառաջ կու գայ զգացումէ մը կամ մտածումէ մը որ անյաշող կերպով բացատրուած է և հետեւաբար հասկցուած՝ ըմբռնուած չէ , կամ ընդհակառակն բացատրուած են այնպիսի ձեւով որ բոլոր հոգւոյն քողը կը վերցնէ և ուղղակի կը դիմէ դէպ ի միտքը և սիրտը այն անձին որուն ուղղուած է : Ո՛րչափ ծանօթութիւնն ք , որչափ զաղափարներ կը մնան շատ մը մտքերու մէջ , օրինակի համար , իրրեւ անձեւ անարժէք նիւթ մը , վասն զի անոնց տէրը զուրկ է այն լեզուէն որով զայն ուրիշէ մտաց պիտի հաղորդէ : Կ'ըսուի թէ մարտ այնչափ կ'արժէ որչափ գիտէ . բայց յաճախ այնչափ կ'արժէ որչափ որ կրնայ իր գիտցածը ըսել : Ո՛չ այնչափ անցեալին համար որքան Հիմայ աւելի յաճախած ըլլալով ամենուն համար իւր զաղափարները ուրիշին հաղորդելու առիթները և պէտքը՝ գրելու մտմովին համար , խօսելով հասարակաց առջև , զանազան եղանակաւ մասնակցելով հասարակաց շահուն վերաբերեալ խնդիրներու , լեզուի ծանօթութիւնը հարկաւոր է : Միայն մտաւոր զարգ մը չէ , զէնք մ'է կեանքի կուռնի մէջ , մտքի ոյժն և ազատութիւնն է , սրտերու և ուրիշ գիտակցութեանց բանալին է , աշխատանքի և բախտի գործիքն է :

*

Եւ պէտք ենք լեզուն սովորիլ , իրրեւ քաղաքացիի պարտք մը : Լեզունները ժամանակաւ կը կերպարանափոխուին , ինչպէս կը կերպարանափոխուի ամէն բան . նոր ձայներ և ոճեր կը ստանան ինչպէս որ ծառերը նոր տերեւներ կը բողբոջեն , երբեմն կը կորսնցնեն անոնցմէ մնացողներէն շատերը և տարբեր նշանակութիւն մը կ'առնուն . լեզունները կը փոփոխուին իրենց զոյցաբովեամբ և կազմուածքով . քնական օրէնքի մը արդիւնքն է :

Բայց բնական կերպարանափոխութեան

հետ պէտք չէ շփոթիլ լեզուի ապակառութիւնը որ կը կայանայ , ինչպէս քատերը կ'ընեն , օտարտոի և անլորդ բաներ և բացատրութիւններ , անիմաստ ուսուցարանութիւններ , անհարազատ նշանակութիւններ և անոր բնաւորութեանը հակառակող ձեւեր գործածելու մէջ : Արդ ամէն կիրթ քաղաքացիի պարտքն է հայրենեաց լեզուն ազատել այս ապականութենէն , որովհետեւ ինչպէս որ ամէն մարդ գոնէ ամենափոքրիկ մաս մ'ունի այն հասարական գործին մէջ , ուսկից լեզուն առաջ կու գայ , այսպէս նաեւ իւրաքանչիւրը զանիկայ խանգարելու մէջ մաս մ'ունի , թէ և ըլլայ անհունօրէն փոքրիկ երբ գէջ կը գրէ և կը խօսի : Ասիկայ հեղինակներու պարտքը չէ միայն , ամենուն պարտքն է , որովհետեւ երբ ամէնքը խեղցն և խանգարեն լեզուն , հեղինակներն ալ կը ստիպուին հասարակաց բարբաբոսութեանց զուգընթանալ : Լեզուի ազգային մեծ առեւտուրի մէջ բարեխղճութեան դէմ է սխալ դրամներ շրջանի մէջ դնել . ամօթ է գէթ իտալացոյ մը համար , բարբաբոս կերպով բացատրել այն մտածումներն ու զգացումները զոր երեսուն սերունդներու նշանաւոր հեղինակները բացատրեցին իտալական մաքուր և զարմանալի ձեւերով : Անորամարանութիւն է պարծենալ թէ կը սիրենք մեր հայրենիքը , երբ կը գործակցինք անոր լեզուն խաթարելու , նկատելով զանիկայ զաշտ մը զոր ամէնքը կարող են կոխկոտել և ապականել : Նոյն իսկ այն պատճառաւ որ նախանձայոյզ կերպով կը յարգենք և կը պահպանենք մեր հայրենի մեզի աւանդեալ անասման ճոխութիւնը , պէտք ենք լեզուի ժառանգութիւնը յարգել և պահպանել զոր մեզի յանձնեցին , փոխանցեցին իրրեւ փառապանծ աւանդութիւն մը , զոր մէնք ալ մեր ողղիքներուն պիտի յանձնենք այնչափ մաքուր և անարատ որչափ որ կը ներեն իրաց ոյժը և ժամանակի օրէնքը :

Ուրեմն հայրենեաց սիրոյն համար , ազգային արժանապատուութեան և քաղաքացիական բարեխղճութեան զգացման հա-

մար, մեր անհատական շահուն և հասարակաց օգտին համար, պէտք ենք որչափ որ կարելի է սովորել մեր լեզուն, ընկերական որ դասակարգին մէջ ալ դրած ըլլայ զմեզ բախտը, ինչ ալ ըլլայ մեր պաշտօնը ընկերութեան մէջ և ինչ ալ ըլլայ մեր արհեստին վերաբերեալ ուսմունքներուն բնութիւնը, իտալիոյ որ մասին մէջ ալ ծնած ըլլանք կամ սահմանուած պարելու, պէտք ենք զայն ուսումնասիրել, որովհետեւ մի և նոյն բաներն են՝ հայրենիք և լեզու, մտածութիւն և խօսք, խօսք և կեանք:

ՏԵ ԱՄԻՁԻՍ

Թրգմ. Հ. Ա. ՅՈՎՍԵՒԱՆՅԱՆ



ԸՆԹԵՐՑՄՈՒՆԻՔ ՆԱԽԵԱՑ

Ա.

Փաւտոս էջ 13.

« Եթէ որ գտցի որ և արտօք ունիլ զուխտ հաստատեալ հաւատոց » ։ ։ Նահապետեամ կ'ուղղէ առտօք . ըստ մեզ որ կարտօք ։

Բ.

էջ 20. տող 28. « Ոչ տայիմ ամխտիր արշաւել տեքել զերկիրմ էայոց և ոչ նայել » ։ ։ Նահապետեամ կ'ուղղէ « Եւ ոչ տիրել » . ըստ մեզ Եւ ոչ (ե)նայել ։

Գ.

էջ 31. տող. 14. « Յերեսսմ յամղիմամութեամբ շարկանելով, խրատելով կշտամբելով արկանէր, զսպամուսմ տամջամաց յաւիտեանկամ ըարկութեամ » ։ ։ Նահապետեամ առաջիմ շարկանելովը ջնջելով կը կարդայ . « Յերեսսմ . . . կշտամբելով հարկամէր, զսպամուսմ տամջամաց » . ըստ մեզ պէտք է մտայ առաջիմ շարկանելովը և պէտք է կարդալ . « Կշտամբելով առաջի արկամէր զսպամուսմ տամջամաց » .

Դ.

« Ամըմտիրք եղեալք (Պապ և Աթմանգիմէս) է հպարտութեան խոտեցամ » ։ ։ Նահապետեամ կ'ուղղէ . է բահանայութեան . ըստ մեզ է հպարտութեան (== Ի հայրապետութեմէ) խոտեցամ . (Բ տպ.)


Ե.

էջ 49. տող 8. « Գտամէիմ . . . զկեղացեալ զոսկերս մոց » ։ ։ Նահապետեամ կը սրբագրէ զկեացեալ . ըստ մեզ զկեղացեալ (կեղ դարծած) ։

Զ.

էջ 56. տող 17. « Առիմ զկապուտ, զաւար քանակիմ և զկամայս թագաւորիմ և զբամբիշիմ և զբանական ընդ Մոսիմ » . ։ Նահապետեամ աւելորդ և ջնջելի կը համարի զբանական . ըստ մեզ ուղղելի է զբանական . բանակիմ առաքն զատ, զարսիկիմերը առիմ բուծ բանակն ինքնիմ, (ամշուշտ վրամօնըր) ։ ։ Նահապետեամ « Առիմ . . . զաւար բամակիմ » քացատրութեամ մէջ ամբողջ բամակիմ զբաւուսմը մշմարած է . այս տեսակէտով, Ի հարկէ, զբանական աւելորդ կրկնութիւմ մը պիտի ըլլար ։

Հ. Կ. Տ. ՍԱՆՅԱՆ



Ա. — « ԱՍՏՈՒԹՅՈՒ ՋՕՐՈՒԹԵԱՄԲ »

առ 1. Գ. Ն.

Փարպեցոյ 35դ ուղղագրութեամբ (Թրգմ. Մայիս էջ 208) « Աստուծոյ զօրութեամբ » քանքը արտուրի կը դատապարտէ վասմ զի « եկամուտ » են, ներքեցէր հաստատել որ ամոքը եկամուտ չեմ, այլ խամգարուած . Փարպեցի կ'ըսէ . « Եւ թագաւորիմ զաղարշու հարցեալ զՄիհրամ — Շապուհ զգործոյմ էայոց » թէ զի'նչ կարացք զործել զործ յաշխարհիմ էայոց, և վահանայ զի'նչ միտք եմ և ոյծ, և ո'րպէս կարաց այսքամ ամս զղէմ ունիլ Արեացս, Աստուծոյ զօրութեամբ » . Ուղղելի . « Նուստ ուսոյ զօրութեամբ » : Նսած էր զաղարշ, եթէ վահամ « տասմ արամքք ի վերայ երեք հազարաց այրեմտիր առամց յարծակեալ . . . խորտակեաց զամենեցոյց զսիրտս, և պատուեալ զայնչափ զօրաց բազմութիւն, մեծամեծս զործեաց վմասս » և այլմ . վահանայ զօրքը շատ նուագ էիմ . հետեւաբար ամենապարզ է մեր առաջարկած ուղղութեամ պատճառը ։

Բ. — « ՈՐ ԵՒ ԱՌ ՈՅԹ ԿԱՅԱՋԻ ԱՐԱՆՑ »

Ներուի այս ըմթերցմամ հիեղորդ ուղղագրութիւմ մ'ալ առաջարկել . կարելի չէ՛ կարդալ . « Որ և ամոյծ ԿԱ (== վաթսուս և մի) ամօի առամց » : Ամտարակոյս, աւելի՛ « Յշամ մեծ » է, եթէ 61 հոգի, առանց ծիու, կարեմամ ամցնիլ զետէմ « անհոգութեամբ » քամ թէ՛ « կանացի » մարդիկ, որոք սակայմ ծի ունիմ : Չարծծմ Փարպեցիմ աշխարհաբար այսպէս պիտի ըսէր . « . . . Եւ յայտնապէս սակիայ մեծ հրաշք մ'էր . որ(ովհետ)և 61 հոգի, որ ձի լուսնի, ամցամ դիւրութեամբ ու հանցոյթով, — ինչպէս մասն բոլոր ծիաւորները » ։

ՄԱՆԱՍԻՐ